ՄԵՂԵԴԻ ՀԱՄԵՂ՝ ՅԱՐՈՒԹԵԱՆ, Ի ՆԱՐԵԿԱՑԻՈՅ ԱՍԱՑԵԱԼ

(Գրչագիր Տաղարանի խաղուած)

Սէր յառաւօտէն, սէր յառաւօտէն նեմեալ՝
իւր անձուկ ծագմամբ.
Ծագմանն արեւելք, ծագմանն արեւելք անուն՝
այն արուսեկին.
Մի՞թէ յայն ի վայր, միթէ յայն ի վայր վայրի՝
տաւի՛ղ տարածեալ.
Կամ սիրոյ շրջան, կամ սիրոյ շրջան առեալ
աստեղք տարածեալ.
Նա ի ծով վաղ ընթացեալ՝
դուռն արեւելեան,
Ծայրարձակ լերանց բարձանց՝
ցաւղ տարածանէր.
Արեւմտենի սեռից
լրմամբ միացեալ,
Աղերս ձայն աղի առնէր
ի ծայրս արեւուն.
Ի զարդ շաւիղաց փայլեալ
ոսկեթել շողին:

Մի՛ դու նուազենար, լուսին,
զարդ գիշերային.
Զարդ փայլինազարդ փայլէր
գայր յարեւմտից
Հովիս նրմանեալ լերանց՝
սէր եղբօրորդոյն.
Ես սիրոյ պատգամ ունիմ
գիր ողջունաբեր,
Ի միջօրէի գրտի
զնարսն իմ ցանկալի,
Այծեման նման դառնայր
հովիս շուշանին,
Խաղալով դառնայր եւ գայր
ըզսէր իւր յայտնէր.
Վարս մանրանձրեւով լցեալ
յեռմամբ մարգարտաց,
Գանգուր ոսկեփող կիտուած
սափիրանափայլ,
Բարձր ի վեր բեմբին նայէր՝
ընդդէմ Փառանու.
Խայտեալ խընձորով սիրոյ
խաղ առնէր ի վայր:

digitised by A.R.A.R.@